



Օ Ր Ա Գ Ի Ր

ԲՈՐՅԱՅԻՆ, ԲՈՒՐՍԻՐԱՅԻՆ, ՏՆՏԵՍԻՐԱՅԻՆ

Ե Ւ

ԲՆԵԿԱՆ ԳԻՏԵԼԵՎԸ

Ե · ՏԱՐԻ, ԹԻՒ 7 ·

1847

ԱՊՐԻԼ 1 ·

ԲԱՐՈՑԱԿԱՆ

ԱԽԵԼՈՐԴԱՊԱՀԾՈՒԹԻՒՆ

Ա.

Առաջ գիտութեան և արուեստի և առելորդապաշտութեան :

Ո՞հ ազգի մը յառաջադիմութիւնը ոչ միայն գիտութեանց և արուեստից ընդհանուր տեղեկութիւն մ'ըստանալով կ'ըլլայ, այլ և ծուռ գիտցած բաներն ալ որ՝ ի տգիտութենէ և աւելորդապաշտութենէ առաջ եկած են՝ ի բաց թօթափելով։ Արքափոր Ճշմարիտ գիտութիք զուարծութիւն են իմաստնոց, ասոր հակառակ ալ սուտ և խաբէական գիտութիւնք՝ տգէտներուն, որ կարծես թէ խաբուելով կը զմայլին, և չեն ուզեր որ մոլորութեան մէջ ըլլալին իմացընես։ Ասոր համար աւելի դիւրին է մէկ ազգի մը նոր գիտութիւն սորվեցընել, քան թէ ունեցած նախապաշարմունքէն ազատել. և որովհետեւ Ճշմարիտ և սուտ գիտութիւնք միատեղ չեն կրնար մնալ, զի մէկզմէկ կը հալածեն, ուստի քանի որ ազգի մը մէջ սուտ և մոլար կարծիք հաս-

տատուած են, Ճշմարիտ գիտութիք չեն կրնար ծաղկիլ։

Հին ատենէ մինչեւ ցայսօր կախարդութիւնը՝ հմայութիւնը՝ գուշակութեանց սուտ գիտութիւնները աշխարհքիս ամէն կողմը քալեր և ամենայն ազգաց մէջ մտեր և հաստատուեր են. բայց պէտք չէ կարծել թէ իրենց ընթացքը խաղաղութեամբ անվնաս ըրեր են։ Պատմութիւնք լեցուն են զարհուրելի ստորագրութիք. արիւնչեղութիք, մարդագոհք, անթիւ արք և կանայք կախարդութեանուամբ՝ փայտակոյտներուն բոցովը մոխիր դարձած և չարաչար տանջանքներով սպանուած։ Վանի անգամ կախարդութեան անսւնը զէնք մը եղած է անօրինաց ձեռքը՝ անիրաւ ամբաստանութեամբ զանմեղները չարչարելու՝ ի մահ դատապարտելու։ Ո՞եր ինազմավիպին գիտաւորու-

թիւնը՝ զանազան տեղեկութիւններ տալ և գիտութեանց օգուտը իմացը-նել և ճաշակը տալէն զատ՝ այսպիսի մոլար կարծիքներն ալ ջնջել է մեր ազգին մէջէն : Ի՞սու դիտաւորութեամբ ասկէ առաջ հոգէգէշերուն կմմեռելոց ուրուականներուն՝ գոյութիւն չունենալը իմացուցինք, և թէ մեռեներուն գիշերով գերեզմաննէն դուրս ելլել սպիտակ հագուստներով շրջիլ՝ տներուն մէջ մտնել տակնու վրայ ընելը սուտ և խաբէութիւն ըլլալը ծանուցինք : Հիմայ ալ կ'ուզենք վերոյիշեալ սուտ և խաբէական գիտութեանց անհիմն և տգիտութենէ առաջ եկած ըլլալը յայտնելով՝ փարատել այնպիսի խաւար մը որուն մէջ մնալը ամօթ է մէկ քաղաքավարեալ ազգի մը որ կ'ուզէ Ճշմարտութիւն ուսանիլ և ստութիւններէն հեռանալ : Խակ այն ազգը որ զիսաւարը տրգիտութենէ վեր կը սեպէ և գիտութեան յարգը գեռ չգիտեր, արժանի ըլլար կը թեալ ազգաց քովնստելու :

Եւրոպացիք, որոնց շատ բաներուն մէջ երախտագէտ պէտք է որ ըլլայ բոլոր աշխարհք, յայսմմասին ալ արդիւնաւոր եղան, որոշելով Ճշմարիտ գիտութիւնները սուտ և խաբէական գիտութիւններէն, որ հազարաւոր տարիներով հաստատուած էին ամենայն ազգաց մէջ, և Ի՞սուծոյ շնորհաց լուսոյն և բանականութեան պատիւը կորսընցուցած :

Որպէս զի մեր ընթերցողք աղեկ իմանան թէ ինչպէս այս սուտ գիտութիւնքս սկսեր և առաջացեր են, և ինչպէս հաստատուեր են ամենայն տգէտ ազգաց մէջ, պէտք է գիտնալ որ մարդուս բնական է հրաշաւոր բաներով զմայլիլ և խաբուելով զուարձանալ : Ի՞պագայն գուշակելու և գալիքը իմանալու բաղձանքը այնչափ զօրաւոր է մարդուս սրտին մէջ որ թէ պէտ միշտ խաբուեր, բայց ոչ երբեք դադրեր է անոնց հաւատք ընծայելէն :

1 Ճապահերու :

Իշբոր սկզբան աշխարհիս՝ մարդիկ սկսան քաղաքավարիլ և բարբարոսական վիճակէն ելլել, հարկ էր որ բընական բաները քննէին և երկնային մարմնոց ընթացքը զըննէին : Ի՞սու դիտութենց առաջին հետեւողք քաղդէացի մոգերը և քուրմերը եղան, ծածուկ պահէլով իրենց մէջ՝ ստացած գիտութիւննին, և միայն իրենց աշակերտաց կը հազորդէին . տգէտ կ'ուզէին պահէլ ժողովուրդը, որպէս զի գիտութեանց և իրենց անձնական յարգութիւնը չկորսուի : Ի՞սոյց ժամանակ անցնելով՝ խաբէութեան հոգին տիրեց . բնական գիտութեանց գաղտնիքը իրեւ գերբնական զօրութիւն մը ցուցընել ուզեցին . իրենց սուտ պաշտամանց հաստատութիւն տալ և սուտ աստուածոց տկարութիւնը ծածկել և ժողովուրդը կռապաշտութեան մէջ հաստատելով համար՝ սուտ հրաշներով և խաւարմանց գուշակութիւնով ինքզինքնին իրեւ մարդարէ ձեացընել ուզեցին : Պիսաւորներէն և մետէորական երեսյթներէն վերջը՝ մէկ երեւելի պատահում մը եղածին պէս, անոնց հետեւութիւնը կարծիքը հաստատեցին . և անոնք իմանալու համար՝ զանազան եղանակաւ գրի և հաշուի տակ ձգել ուզելով՝ աստեղագիտութիւնը կամ ախտարաց գիտութիւնը հնարեցին : Ի՞սութեան օրինաց այլ և այլ գաղտնիքը գտնելով՝ ժողովը դեան առջին իրեւ հրաշագործք երեցան . մեքենական արուեստով անկենդան կռոց քալել և խօսիլ տալով՝ ձեւագործ շաստուածներուն իրեւ Ճշմարիտ լուսուծոյ երկրպագութիւն ընել տուին : Խակ ժողովուրդը խորին տգիտութեան մէջ ընկղմեալ չկրնալով թափանցել թէ բնութեան օրինոք այդ բաներդ կըրնային ըլլալ, մոգերն ու քուրմերն իրեւ մարդարէ պատուեցին :

Կարելի է որ աս ըսածներս ոմանց

անհաւատալի երենայ , թէ ինչպէս քնական գիտութեամբ և քնութեան գաղտնեաց տեղեկութեամբ մարդս հրաշալիք կարենայ գործել :

Ուստի աղէկ մը հասատելու համար աս ըսածներս , դնենք թէ քրիստոնէութեան լոյսը զմեզ լուսաւորած ըրլար , և կռապաշտութեան խաւարին մէջ մնացած ըրլայինք . տպագրութիւնը հնարուած ըրլալով՝ գիտութիւնք առ հասարակ ժողովրդեան ձեռքն ընկած ըրլային , և հիմակուան եղած գիւտերը և գիտութիւնք միայն կը լուպայի փիլիսոփայից և իրենց աշակերտացը մէջ ծածուկ պահուած մնալով՝ ուղեին իբրև մոգ երենալ տգետ ժողովրդեան առջն . արդեօք հրաշագործ մարդու մը տեղ չեինք գներ , թէ որ ամերիկացի Ֆրանքլինը մութ տաճարի մը մէջ աթոռի մը վրայ նստած՝ մազերէն ու մօրուքին ամէն մէկ թելէն վար կրակ վազելը տեսնէինք . մարմնոյն որ կողմին որ գպչէինք՝ կայծ ցատքեցընելով զմեզ ցնյէր . ամանով մը ոգիք տանէինք , և մատը մէջը խոթածին պէս բռընկէր : Ո՞ինչդեռ բազմութիւն մը աթոռներու վրայ նստած՝ այն հրաշալի մարդը իւր ձեռքի գաւազանովը մէկուն դպածին պէս՝ ամէնն ալ գետինը զարնուէին . մէկ պարապ ամանի մը նոյն գաւազանը դպյընելով՝ հրացանի պէս թնդար . երկնքին կայծակները ուղած տեղը ժողվէր և թողար որ մէկու մը վնաս ընեն . և կամ ինքը կայծակ ստեղծելով՝ կենդանիները սպաննէր , տուն մը բռընկցընէր , երկաթ թելը մէկ կայծով մը էրէր անյայտ ընէր . մէկ պարապ շիշի մը մէջ վառած մոմ մը խոթածին պէս՝ մարէր , կամ կենդանի մը դրածին պէս անշունչ մնար . և ուրիշ պարապ շիշի մը մէջ մարած մոմը խոթելով՝ բռընկէր . մեռած կենդանիի մը գաւազանովը գպածին պէս շարժէր . երկու ամանով պազ ջուր մէկմէկու խառնածին պէս տաքնար . կամ առանց ձիւնի ջուրը սաւեցընէր . զա-

նազան անգոյն ջրեր մէկմէկու մէջ լեցընելով՝ կապուտ կարմիր դեղին գուներով գունաւորելէն վերջը , գար ձեալ գոյներնին փոխէր կամ կորսնցը . նէր . նաւթին մէջ ջուր մը կաթեցուցածին պէս բռընկէր :

Ո՞նկոլֆիէ գաղղիացին պղտի նաւակի մը մէջնստած՝ երկինքը բարձրը նալը տեսնէինք , և աչքէ աներեսոյթ ըրլալէն վերջը՝ նորէն մէջելինիս պարտէր : Տէվի անգղիացին մէկ նոր նիւթ մը ջրին մէջ ձգածին պէս բռընկէր , ու եղլեցընելով մարէր : Ո՞էկ քաղաք մը տեսնէինք ցորեկուան պէս լուսաւորուած , և կանթեղները վառէին առանց եղի և պատրուկի : Ո՞ոքանսոն գաղղիացին արձան մը կանգնէր , որ մարդու պէս բերնէն հով փչելով և մատուըները խաղցընելով՝ ձեռքին սրնգին վրայ վարպետ երաժշտի մը պէս զանազան եղանակներ նուագէր : Ո՞էկ բադ մը կենդանիի մը պէս բանուտէր , բերնին մէջ ծամելէն ետքը կըլլէր՝ մարսէր , և աղիքներէն անցընելէն վերջը գուրս հանէր : Ո՞էկ իշու արձան մը կեցած՝ ծաղկաւէտ բեհեզդ գործէր , մէկ մարդու արձան մը ծատրկուցին առջեւ նստած՝ խիստ վարպետ խաղցողներուն յաղթէր , և եթէ իրեն հետ խաղցողը սխալ քար մը քշելու ըլլար նէ՝ քարին զարնէր վարձգէր , որպէս զի շիտակ խաղայ :

Դիւթօն ամերիկացին նաւու մը մէջ նստած՝ առանց առագաստի և թիավարի հովուն և յորձանքներուն գէմ քալելը տեսնէինք . սայլ մը առանց ձիու վազելէն զատ՝ ետեւէն տասը քսան ուրիշ բեռնաւորած սայլեր քաշէր տանէր : Ո՞ երջապէս մէկ մարդ մը առանց սենեակէն դուրս ելլելու՝ հարիւր մղոն հեռու քաղքի մը հրաման տար և նոյն վայրկենին մէջ պատասխանը առնէր առանց սենեկին դուռը բանալու . արդեօք ինչ կըսէինք . և կռապաշտ գտնուած ժամանակնիս միթէ մեր կուռքերուն և քուրմերուն հրաշագործութելը չէինք տար : Ա. Յ. Ո՞ստուծոյ ողորմութեամ-

բը քրիստոնէական լուսով լուսաւութեալ, և բնաբանական քիմիական և մեքենական գիտութեալ զօրութեանցը ծանօթ ըլլալով՝ միայն կը զարմանանք, այլ ոչ կախարդութեան, ոչ սատանայական մասնակցութեան կուտանք. գիտնալով որ ամենակարող արարջին հաստատած գաղանի օրինացը տեղեկութիւնն է, որոնց Ճմարիտ գիտութիւնք կ'ըսենք, որով այսպէս և ասոնց նման հրաշալիք կը գործին :

Այս ըսածներովս պէտք չէ կարծել թէ հին մոգերը կամ փիլիսոփաները հիմակուան չափ վերը ըսոււած գործողութիւնները կրնային ընել. այլ գիտցածնին միայն սկզբունքներն էին գիտութեանց, և շատ հեռու Եւրոպացւոց այս աստիճան հասուցած կատարելութէն. միայն ուզեցինք յայտնել թէ ինչ միջոցաւ իբրև հրաշք ըսելով կը խաբէին ռամիկ և տգէտ ժողովուրդը :

Վրիստոնէութիւնը երբոր սկսաւ երկրիս վրայ ճաւալիլ և կռապաշտութիը կամաց կամաց վերջանալ, պատգամատու Աիթիլայից տաճարներն ու քարանձաւնները սկսան խափանուիլ և անհետ ըլլալ: Իսյյօ մասնաւոր անձինք կախարդութեամք գուշակութեամք և այլ այսպիսի խաբէական գործողութիւններով տգէտ ժողովուրդը շարունակեցին խաբելու, մինչեւ որ այս ետքի գարերուս փիլիսոփայք Ճմարիտ գիտութեանց լուսով լուսաւորեալ՝ խայտառակեցին և խաբէութիւն ըլլալը ցուցըցին :

Այդ այս լուսաւորեալ դարուս մէջ ամօթ կ'ըլլայ մեզի որ հաւատանք թէ մէկ ողորմելի տգէտ տէրզիշ մը գայ մէկ քանի անկերպարան նշաններ թղթի մը վրայ գրելով՝ ապագայն գուշակէ. մէկ պառաւ կնիկ մը բակւայնեւելով՝ գլուխնուս գալիքը զրուցէ. մէկ ուրիշ մը խենթուխելառ նիւթեր մէկտեղ խառննելով և ծովը նետելով՝ զմեղ խենթեցնէ կամ ուզածը մեզի ընել տայ. նուսխաններ տա-

լով՝ զմեղ վտանգներէ ազատէ, կամ մեր խնդրուածքին հասցընէ. տեսած երազնիս մեկնելով՝ մեր գլուխը գալիքը պատմէ : Այսպիսի տգիտական և խաբէական հնարքներուն հաւատալ՝ թէ սուրբ հաւատքնուս դէմէ, և թէ բնական մտաց ամօթ և նախատինք :

Ամանապէս զգուշացընել կ'ուզենք պարզամիտները՝ որ չհաւատան և չըվախնան թէ որ տեսնեն կամ լսեն որ դուրսէն տուն մը գիշերով կը քարկոծի, կամ տանը մէջ դիւական ոգիք կը բնակին, գիշերները շղթայից և դարբնաց շառացիւն կը հանեն, և այլն : Այս գործքերս ոչ գիւաց են և ոչ մեռելոց ուրուականներու, այլ սատանայ ձեւացած մարդոց . որ եթէ ոմանք սիրտ ընեն՝ այնպիսի տանը մէջ մտնեն և այն սատանանները բռնեն, կը տեսնեն որ մեզի պէս մարդիկ են, որ ուրիշ գիտաւորութեամք ինքը զինքնին ուրուական կամ դեւ ձեւցուցեր են :

Աը մնայ մեզի խօսիլ մէկ ուրիշ աւելորդապաշտութեան մը վրայ, որ խիստ տարածուած է Այսպիսի ազգաց մէջ, այսինքն է գէշ աչք՝ : Այս աւելորդապաշտութիւնս բանական մը տաց որչափ հակառակ ըլլալը գիւրին է հասկընալ բանականութիւնը բանեցընողին : Այս մարդս խղդուեր է, մեղք, աչքի եկաւ . այն տղան յանկարծ հիւանդացեր է, աչքի եկաւ . պարտիզին ծառերը չորցան՝ շատ պըտուղ չտուին, աչքի եկան . ազնիւ փարչս կտոր կտոր եղաւ, միւս օր մէկին ջուր տուի՝ խիստ հաւնեցաւ, աչքը վրան մնաց, և այլն : Աինչդեռ բնական պատճառաները յայտնի դրած են՝ երթալ այսպիսի անձունի պատճառ տալը որչափ յիմարական ըլլալը յայտնի է, որպէս զի մեզի ալ ամօթ ըլլայ ցրելու ջանալը : Աիսյյօ հոսկ'ուզենք ցուցընել թէ աչքի հաւտացողները բնական օրենքով մեկնել ու-

զելնին աւելի ևս յիմարութիւն է . զոր օրինակ թէ աչքին մէջէն մէկ թիւն մը կը ցատքէ և այնպէս վերոյիշեալ վնասները կուտայ : Աստուած այդպիսի թիւն ստեղծած չէ որ հեռուանց ներգործէ . այնպիսի թիւն մը չկայ աշխարհիս վրայ՝ որ միանգամայն կենդանեաց տնկոց և անգործարան իրաց ազգեցութիւն ունենայ . այնպիսի թիւն չկայ՝ որ այսօր վնասընէ և վաղը ընէ , մէկին վնաս տայ և ուրիշն չտայ . գեղեցիկին և աղէկին ազգէ , իսկ տգեղին և անպիտանին չդրացի : Յիրաւի այդպիսի մեկնութիւնք բերան առնել ևս ամօթ է :

Զեռնածութեան արհեստը՝ որ հիմակուան օրս տեսնելով իբրև խաղկը զուարձանանք , հին ատենը կախարդութեան աչքով կը նայէին և կ'արգելուին , և յարոպացիք մինչեւ ցայսօր այս տեսակ զուարձութեանց մոգութիւն կը կոչեն : Այս ալնմանապէս սկիզբն առած է Քաղցէացւոց և յագիպտացւոց մոգերէն , որ հին ատենը՝ ինչպէս կ'երևնայ՝ կը գործածէին ժողովուրդը խաբելու համար : Բայց գեռ շատ պարզամիտներ կան՝ որ զարմանալու խաղեր կը տեսնեն նէ , Ճմարիտ պատճառներուն չկրնալով թափանցել կախարդութիւն կամ տաճկական էօղ պաղճութիւն բառը թարգմանելով աչ կապուտ կ'ըսեն , և այսպէս դժուարութեանը մեկնութիւն տուած կը կարծեն՝ միտքերնին հանգարտեցնելով . առանց քննելու թէ ինչըսել է աչք կապել , և ինչպէս կ'ըլլայ նայիլ և չտեսնել : Ոէկ ողորմելի մարդու մը կարողութիւն տալ որ աչքերնիս թէպէտ բաց՝ տեսնելու կարողութիւնը առնէ , կամ մանաւանդ ուրիշ բան ընէ և ուրիշ բան ցուցընէ , և Այսուծոյ տուած զօրութիւնը և կարողութիւնը խափանէ . ամօթ և ամպարշտական է կարծել և հաւատալ : Այսպիսի վարդապէտութիւնը և կարողութիւնը խափանէ . ամօթ և ամպարշտական է կարծել և հաւատալ :

պատճառով լեցընելուն և համոզելուն . վասն զի ստութիւն մը սորվելէն զատ՝ տղակուց մէկ դիւրին բառով մը և սուտ իմաստով մը մտքերնին հանգստացընել՝ տարակոյսնին լուծանել կ'ուսանին , և հետաքրքիր չեն ըլլար խելքերնին բանեցընելու . որով դիւրահաւան մարդիկ կ'ըլլան , մտքերնին ծուլութեան կը սորվի , մէկ բանին Ճմարիտ պատճառը գտնող չեն ըլլար , ուստի տգէտ կը մնան :

Ոսկի շինելու արուեստը՝ թէպէտ կախարդութեան կարգը չէ , սակայն սուտ և խաբէական ըլլալուն՝ շատ մարդու վնաս ըրեր է . ինչպէս մէկ իմաստուն մը գեղեցիկ կը սահմանէ ըսելով , “ Այս արուեստիս սկիզբը խաբէութիւն , մէջը աշխատութիւն և վերջը մուրացկանութիւն է . . . Ճկը նալով ոսկի շինել՝ պարզամտաց ոսկին ծոցէն կը գողնան և կ'աղքատցընեն : Այս արուեստիս փուժե տգիտական ըլլալն ասով ալ յայտնի է , որ մէկ բան մը չինուած՝ պէտք է ինչ բանէ բաղկացած ըլլալը գիտնալ . սակայն մինչեւ հիմայ ամենայն մետաղք պարզնիւթ համարուած են , և ոչ ոք կըրցաւ մինչեւ աս օրս լուծանել : Այս գիտունին ըսելիքը . բայց յետին տըգէտ ուամիկն ալ կրնայ ըսել և պէտք է ըսել անանկ խաբեթային . թէ որ իրաւցընէ ոսկի շինել գիտես նէ , ինչո՞ւ քեզի համար չես շիներ ու հարստնար : Աակայն այս արուեստս գոնէ օգտակար եղած է , Ճմարիտ քիմիական գիտութեան սկզբնաւորութիւն ըլլալով . որովհետեւ ոսկի շինելու համար անթիւ փորձեր ընելէն վերջը , փոխանակ ոսկւոյ չկարծած ուրիշ օգտակար գիտեր՝ գեղեր՝ զանազան ներկեր և անթիւ բաղդրութիւններ գտեր են , որ խիստ օգտակար եղած են զանազան արուեստից : Ճքծաթազօծելը և ոսկեզօծութիւնը , ոսկեգոյն պղինձը և այլ անթիւ մետաղաց բաղդրութիւնքը՝ այս սուտ արուեստիս անակնկալ պլատուղներն են : Խակ կախարդական և

Հմայական սուտ գիտութիւնք միշտ խսասակար, և ձմարիտ գիտութեանց խափանիչ, և հին աշխարհին տգիտութեան մէջ մնալուն պատճառ եղեր են :

Հետեւեալ յօդուածով կը ցուցը-նենք թէ ինչպէս հիմակուան պիտի-ձիւ ըսուողները կոպիտ միջոցաւ ռա-միկ ժողովուրդը կը խաբեն :

* *

ԲԱՐՈՑԵԿԱՆ

Կասկածու Տարդու նկարագիր :

ԿԱՍԿԱԾՈՒԹԻՒՆԸ. այնչափ ան-բժշկելի ախտ մըն է, որչափ որ անի-կայ ունեցողը խոհեմութիւն կը կար-ձէ : Իր ամէն մէկ մնոտի կասկածնե-րը՝ մէյմէկ նախատեսութիւն կը սե-պէ : Կը համարի որ խոհեմութեան ծայրը հասեր է, երբոր ամէն խօսքի ամէն գործքի վրայ կը կասկածի : Ին-քը իր ըրած կասկածներովը կը տան-ջուի՝ հերիք չէ, ուրիշներն ալ իր հետը կը տանջէ : Մարդ չգիտեր ինչ-պէս վարուի որ անոր անձունի կաս-կածներէն խալըսի :

Կասկածուը ոչ երեկք հաստատուն բարեկամ մը կ'ունենայ . ամէնքը կը խրտին իրմէ, տեսնելով որ իրենց վրայ չվաստահիր : Կասկածուին մէկ յատկութիւնն ալ ան է որ չկարծէր որ զգաս իր ըրած կասկածները, թէ պէտ ինք խօսքով ալ գործքով ալ կը յայտնէ զանոնք . դժարն ալ կուգայ թէ որ զգալ ցուցընես : Ի՞նչ հակա-սութիւն . կ'իմացընէ իր կասկածը, ու չուզեր որ իմանաս : Յանկարծնը շան մը չտաս՝ որ իր կասկածը կընայ տեղիք չունենալ, քարոզ մը կը սկըսի՝ որ լմըննալիք չունի . դուք գեռ ան-փորձ էք, աշխարհքս չար է, ուրիշի վրայ ամէն կասկածքիչ կ'ըսէ, բայց չուզեր որ իր վրայ մէկը կասկածի : Այս որ ամէնքը իրեն պէս մէկմէկ չիզարներ որ ըըլլայ թէ վտանգ մը ծագի . ըմտա-ծեր որ շատ անգամ անգործութիւնը մարդս մեծագոյն վտանգներու կը հանգիպընէ . իր առջին գործու-նեայ մարդիկ ամէնքն ալ յանդուգն ու անխոհեմ են :

Վրայ կասկածէին, աշխարհքս գա-զաններու որջ մը կը դառնար, ամէն-քը մէկմէկէ հեռու կը կենային, քա-ղաքաժողով ընկերութիւն չէր մնար : Ալլաւ է որ մարդ իր փորձած բարե-կամին վրայ չկասկածելու համար՝ եր-բեմն խաբուի, քան թէ զուր կաս-կածներով իր բարեկամը վշտացընէ : Ամէն տեսած առաքինութիւնը՝ մարդ-կային շահու մը համար է կ'ըսէ . իր առջեւ ամեննեին Աշտուծոյ համար, կամ բուն առաքինութեան գեղեց-կութեանը համար եղած գործք չը-կայ . ըմտածեր որ խելացի մարդուն առջին ու մեծագոյն շահը Աշտուած ու իր հոգին է, որուն համար ամէն բան կը զոհէ :

Կասկածուը կը կարծէ որ ամէնքը բաներնին գործքերնին ձգած՝ իր վը-րայ կը խօսին ու կը ծիծաղին . կը հար-ցընէ ծառային ալ որ իր վրայ ինչ կը խօսէին, ինչու կը ծիծաղէին . ու ի-րօք ծիծաղէլի կ'ըլլայ ծառային առ-ջին, որ գիտէ ուրիշ բանի վրայ խո-սինին ու չկրնար իրեն հաւտացընել :

Ոյէ որ մէկը հարկի մը համար տը-նէն դուրս ելլէ, աս տեղը կամ ան տեղը չգնացիր ըսելով՝ միտքը բան կը ձգէ որ ուրիշ անգամ իրօք ան տեղե-րը երթայ : Ապասաւորին վրայ այն-չափ գողութեան կասկածներ կ'ընէ, մինչեւ անոր գողութիւն կը սորվեցը-նէ : Որդին զինքը պատուելու ըլլայ, ըստրկիս վրայ աչք տնկեր է, մեռնիլ կ'ուզէ կ'ըսէ : Հանգիստ հրամմէ նստէ ըսես նէ, վայ, ասոնք կորկոտ մը ունին եփելու ըսելով՝ տանը չորս դին պտըտելէն չդադրիր : Հողա-թափներն ալ անկով՝ շինած կը հագնի՝ որ ձայնը չելլէ, չիմացուի վրայ հաս-նիլը : Հանի մը ձեռք չիզարներ որ ըըլլայ թէ վտանգ մը ծագի . ըմտա-ծեր որ շատ անգամ անգործութիւնը մարդս մեծագոյն վտանգներու կը հանգիպընէ . իր առջին գործու-նեայ մարդիկ ամէնքն ալ յանդուգն ու անխոհեմ են :